

## Օ Դ Ա Ն Ա Ւ Ի Պ Ա Տ Ո Ւ Հ Ա Ն Ե Ն

Դաւս է ամպերու,  
Կարծես դարերով նոն է տեղացեր  
Երկինքն իր ձիւներ,  
Մեր աշխարհին վեր,  
Կազմելով անհուն անսովոր պատկեր:

Ամպեր զանգրաներ կը վազեն նեռուն,  
Կազմած կարաւան,  
Ճերմակ ուղտերու, փիղերու նըման:  
Երբեմն ալ սակայն,  
Խաղաղ ու անշարժ,  
Յաղրանակներու  
Կարծես յուշարձան:

Հսկայ ինքնարփու,  
Որսն իր հալածող բռչունի հանգոյն,  
Կը սուրայ անդուլ:  
Ամպի ալիքներ,  
Մըսուսի թեւով կը խոյանան վեր,  
Օդանաւի ըուրջ նիսելով պատեր:

Ճերմակ է դաւսը մահուան պատանեռով,  
Զուր, կանաչ, բռչուն,  
Մարդ եւ անասուն,  
Յաւերժ ախորուած,  
Կ'ընեն աշխարհն այս կարծես բարացած,  
Վընուկի մը մեծ գաւազանին տակ:

Ու ինձ կը քըսի,  
Կապոյտներուն մէջ այսպէս առկախուած  
Երազն այս սատափ,  
Լուսնկայի մը դագաղը անհուն,  
Որ նոր է մեռած: